

այն ծանր խնդիրը՝ թէ ի՞նչ ճամբայ պէտք է բռնել պատժելու մէջ։ այս խնդրոյս վրայ առանձին երկայն բարակ պիտի խօսիմ երբ քննելու որ ըլլամ թէ ի՞նչ ապաշխարանքի կարգ պիտի բռնէ բարձր նրանոր դաստիարակութիւնը, և թէ ի՞նչ հաստաբունիւն պիտի ունենայ դաստիարակը։

Դաւական բացայայտ ցուցուցի ըստաներովս թէ բարեկրթութիւնը ի՞նչ աստիճանի հարկաւոր է դաստիարակութեան մէջ։ Հայտնի կ'երևնայ՝ որ եթէ բարեկրթութիւնը նոյն իսկ դաստիարակութիւնն ալ չէ, դաստիարակութեան անհրաժեշտ միջոցն է և բացարձակապէս անոր հարկաւոր նեցուկը։

Ոիրով կը համառօտեմ հոս բարեկրթութեան ամէն օգուտները պարզ օրինակով մը, որ Ճիշդ նմանութեամբը անմեղազրելի կ'ընէ սովորական ըլլալը։

Դարեկրթութիւնը դաստիարակութեան իբրև ծառին կեղեւն է, որ ծառին հոյզը մէջը կ'ամփոփէ, կը պահպանէ, ճամբան կ'ուղղէ, ու կը ստիպէ ինչուան ծառին ներսը թափանցել, ու անոր ջղերուն և ոստերուն մէջ տարածուիլ՝ որ գետնէն առած ամենամաքուր հիւթովը մնանին։

Ի՞ս հոյզովը կը ձեւանայ ամուր ու հաստատուն բուն մը, որուն Ճիւղերը ատենին իրենց տերեւները, ծաղիկներն ու պտուղները կը բերեն։ Ճիւղերուն մէկուն վրայէն քերթէ կեղեւը, Ճիւղը մէկէն 'ի մէկ կը չորնայ։ իսկ թէ բունին վրայէն վերցընես, ծառը բոլոր կը փճանայ։

Կեղեւը կոչտ ծածկոյթ մը կ'երեւայ, բայց այն է ծառին և անոր մասանցը ոյժն ու զօրութիւնը պահողը։ նոյնպէս բարեկրթութիւնը դաստիարակութե մէջ երբեմն կեղեւի պէս խիստ ու կարծը կ'երեւայ, բայց ինքն է ամէն բան պահողը, կը թողն ու զօրացընողը։

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԱՌՈՒԹԻՒՆ

ԱՌ ՄԱՐԻԱՄ

ՄԱՅՐ ԱՍՏՈՒՆՈՒՅ ԵՒ ՄԱՐԴԿԱՆ

Ողջոյն ընդ քեզ, Մարիամ։  
Հարհացուաց յոյս անթառամ։

Ողջոյն ընդ քեզ, Մարիամ։  
Ողջոյն, սըրտից մեր պատգամ։  
Ողջոյն, երկնից տիրուհի  
Երկրիս մեր մայր հովանի։  
Ողջ լեր, աշաց մերոց լոյս։  
Եթեր եւ աստղ մեր եւ յոյս։

Ողջոյն ընդ քեզ ծիրանի  
Մինչ այդ հեղիկ ծաւալի։  
Ողջոյն յամպոյն այն կարմիր։  
Զորով կայտուէ լոյսն ի հրռ։  
Ողջոյն կապոյտն յասպարեզ  
Յարփւոյն, յաստեղց ողջոյն քեզ։  
Ողջ լեր, ո՛հ ողջ լեր։  
Մարիամյոյս մեր ։

Քան ըզզեփիւռ քաղցրաշունչ  
Քո սիրանուանըդ մըրմունջ  
Մնոյն ի սիրտ բազմաբիւր  
Զով զեղանի շրջասպիւռ։  
Բնութիւն առ քեզ սիրագու  
Ի գայլայլելու գողցոջ։  
Ի ողողսից սօսափիւն,  
Սազարթաճեմն ի շըրշիւն,  
Ի տերեւոց վայրընկեց։  
Ի վըտակին սիրահեծ,  
Յազմերց ի ցայտս երկնապող։  
Մանուած յալիս սպամող,  
Ի սահանաց խորլնկեցս։  
Ի վաղ գետոց ծովահերձ,  
Յովկէանեան գոռ շառաւ  
Մինչ ի մեղիկ սոյլ աւազ  
Մըրմընջն Ո՞ղջ լեր,  
Մարիամյոյս մեր։

Ո՛հ, այո յոյս ապաւէն  
Ակընկալիք համօրէն։  
Եթէ գըմոյդ ոչ նըժար  
Յաջնարհ ձըդի սիրաբար,  
Թէ զմայրւնիդ ոչ զաշկունս  
Դարձուցանես մեզ քաղցունս,

Բարձունք եւ դաշտք մեր շքեղ  
Խոպանասցին զիրկ ի գեղ .  
Երկինք ի մոլթ տադնապի  
Եւ կամ պըղինձ անջրդի .  
Տոչորեսցի գեղ գալար  
Հեղեղք դիսան տըղմավար .  
Ցաւք եւ կարիք մահաբեր  
Պատեն զըլորտս սեւաստուեր ,  
Եւ առջորին երակունք  
Ցեղեռն , ի մահ երադունք .  
Սուր եւ ժանիք , հուրք երկնից  
Ի մեր կորուստ դաշնակից ,  
Ցաւերժամափ ի շանթիս  
Հապառեսցուք սոսկալիս ,  
Եւ ի կենաց փախըստեայ  
Արտալածիկք յԵղեմայ  
Ուրե յալս մըշտարոց  
Աչք յարտասուս դառնակոծ  
Ու եւս սըրտին ի թելից  
Քեղ թըրթուիցեն սիրալից  
Հաւաշանս Ո'ղջ լեր ,  
Մարիամյոյս մեր :

Բայց թէ գամ մի լուսալիս  
Ըողես առ մեզ ակնարկիս ,  
Ի կոյս այտիցդ ժըպիտ  
Եւ ի շըրթանց վարդախիտ  
Մարդըրտահոս ծաւալի .  
Օրհնից մեզ ցող ցանկալի .  
Աստեղք ի քայլ ներդաշնակ  
Փայլուն դըլեն պարունակ .  
Լուսնին մահիկ շողալիր  
Քեղ սունկայք լուսասիրո ,  
Եւ յարփենին ճաճմանցից  
Գըմոյդ ուսիք գան սիրալից .  
Խընդապըսակ անդ դարուն  
Ծալկամք գըրգեալ հովասուն ,  
Եւ ի ծոցոյդ քում զըւարթ  
Թափին շուշանք մեզ եւ վարդ .  
Ամարան հուր շանթարոց  
Շիշեալ յաւատ շաղ ամբոց ,  
Քըստմածածան յարտորէս  
Շիկնի ցորեան ոսկեգէս .  
Հստուերք սըփուին աղնկախիտ  
Վիք ճեմելով սէրուսիրտ .  
Քեւ , Մայր , կողելք ծանրանան .  
Զարդարիք քեւ մըրդաստան .  
Եւ մէն մի տունկ եւ ծաղիկ  
Փայեն չնորհացդ ի կընիք .  
Դու իւլնձոյն տաս կարմիր  
Կուսութեան սուրբ վերադիր ,  
Եւ ըզճապուկ ուռովլք շուրջ  
Գընդես ականց լուսափունջ :  
Դու և ըզդաս թեւապար  
Ցանձանձելով սիրաբար ,  
Ի մանրաշարժ յայն լեզուս

Զեկն անուն սուրբ հեղուս .  
Զի թէ քեղ յանձն է երկին  
Աստեղք եւ ամսք որ լիւղին ,  
Իբր արտաքոյ քոյ խնամոց  
Ճախրիցեն թոփչք այն թեւոց ,  
Վերջն բընակք ոլորախց  
Երկրիս մեր հիւրբ ընդակից ,  
Որ եւ զկարիս մեր եւ յոյս  
Քեղ առ բերեն զցայդ եւ լցոս :  
Անդ ըզկողերք սաղարթուն  
Սոխակն ի սոյլ սիրասուն  
Բնութեանց ողջոյն երաժիշտ  
Թարգման ըղձիցն եւ նաժիշտ՝  
Յերկարոգի յառեալ շունչ  
Արձակէ քաղցր ըզմիմնանջ .  
Եւ մինչ փափիկ լանջք ուռնուն  
Վիզ եւ աչկունք երերուն ,  
Ցանկարծ ի խոհ մերթ լըռիկ  
Խորհըրդածէ պարկեշտիկ ,  
Եւ բորբոքեալ սիրավառ  
Զանոյշն առնու զիւր բարբառ  
Գեղեղեալ Ո'ղջ լեր ,  
Մարիամ մայր մեր :

Ի գոյն եւ մեր ձայնակից  
Ի ծրիանի շուրթն օրհնից ,  
Յարփոյն նախկին անդ նըշոյլ  
Էզմեր ըղձից խառնեմք հոյս ,  
Մինչդեռ ծագէ նա ի ծագ  
Զլուսոյն չափել չըրչափակ :  
Ի քոյդ վառեալ քաղցր սնուն  
Զայեր լընումք եւ ըզտուն ,  
Յորժամ աստեղց շող ի շող  
Սըփուին ճաճանչք կարկաջող ,  
Ոսկի ցոլիցն այն քաղցրիկ  
Զանունդ ի դրոշմ առալ կընիք .  
Ո'լ Մայր , յալէտս մեր եւ վիշտ  
Դու հուպ ի սիրտ մեր կաս միշտ .  
Թէ աչք հուեն արտասուս ,  
Միտք թէ ի ցաւ խորասոյզ ,  
Թէ բաբախեն լանջք ի խինդ ,  
Թէ շուրթն ոսկի տայ ժըմիտ ,  
Սիրոյդ անուն գեղանի  
Դեղ մեզ դիւրիչ հեղանի .  
Էզքեղ կարդակք , եւ հառաչք  
Փոխակերպին ի զըւարճ ,  
Գոչելով Ո'ղջ լեր ,  
Մարիամ մայր մեր :

Դու , դու այս , Մայր սիրուն ,  
Դու տպաւէնդ իմ անքուն ,  
Ի քոյդ ես ծոց անվըկանդ  
Էզսիրտ ձօնեմ զիմ պատանդ .  
Թէ զինեւ շուրջ կան ալիք  
Եւ ի դըլուի թէ շանթիք՝  
Քառից տարեց ի վըտանդ ,  
Ներքին ծովուն յիմ ծըփանք .

Մինչ զեկ բեկտի մակուկիս,  
Մինչ պաշարեն յորձանք զիս .  
Կամ շուրջ նիրհէ թէ անդորր  
Գոյժ մրցրկաց մօտաւոր .  
Թէ հողմ գոգեալ զառագաստ  
Սրարշաւ վարէ զիմը ըզլաստ ,  
Ես լի յուսով անխըլիրտ  
Քեզ յառեալ զակն անքըթիթ՝  
Սըրափւ ի ծուփ անձկաւէս  
Եւ ի սիրոյն ցողս յաւէս  
Կողկողեցայց միշտ առ քեզ ,  
Թէ զայս ինձ շնորհ առաքես ,  
Հառաշել յամայր  
Ողլ լեր , Յոյս եւ Մայր :

Հ . Խ . Գ .

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Թէյ :

**Ջինացւոց և Շաբռնաց մէջ շատ**  
յարգի է թէյ ըսուած օգտակար թու-  
ֆը , ինչպէս յայտնի կը ցուցընէ այս յե-  
տիններուն մէկ սրբազն աւանդութիւ-  
նը : Իստ Շաբռնաց՝ Տարմա ըսուած  
շատ կրօնասէր արքայազն իշխանը , որ  
Հնդկաց թագաւորներուն մէկուն եր-  
րորդ որդին էր , անցաւ ՚ի Ջինատան  
Վրիստոսի 510 թուականին , և ամե-  
նայն իննամքով ջանաց Ճշմարիտ Կ'սու-  
ծոյն և Ճշմարիտ կրօնից ծանօթութիւ-  
նը տարածել այն երկրին մէջ : Ուզե-  
նալով՝ որ իր օրինակովը յորդորէ զա-  
մենքը ըսածներուն հետեւելու , ամէն  
տեսակ մահացուցմունքներ ու ապաշ-  
խարութիւններ կ'ընէր , ինչպէս բացո-  
թեայ տեղ կենալով և գիշեր ու ցորեկ  
աղօթից և մտածականի տալով զինքը :  
Իսայց ինչպէս եղաւ որ շատ տարիներէ  
ետքը սաստիկ տկարացած ըլլալուն աշ-  
խարութիւններէ՝ օր մը առանց իր ուզե-  
լուն քունը տարաւ : Երբոր արթընցաւ  
Տարմա , երդմունքէն պակսած սեպեց  
զինքը , և որպէս զի անկէ ետև անդուլ  
կատարէ իր տուած խոստմունքը՝ կտրեց  
արտեանունքն ու գետին նետեց : Եր-  
կրորդ օրը նոյն տեղն որ եկաւ , տեսաւ



Թէյ :

որ այն իր արտեանունքը փոխուեր նոր  
անձանօթ թուփ մը դարձեր են . կե-  
րաւ անոր տերեներէն , և զուարթու-  
թիւն մը ու իր առաջին ուժն ստացաւ :  
Իոյն բանը իր աշակերտացն ու հե-  
տեղներուն ալ պատուիրելով՝ կամաց  
կամաց թէյին յարգն աւելցաւ , իր ը-  
րած օգտակար աղդեցութիւնները շատ  
պիտանի երեցան ամենուն , և անկէց  
ետև հասարակաց ըմպելիք մը եղաւ :

(Ա) էյին օգտակարութիւնները մեզի  
անձանօթ ալ եղած ըլլային , բայց սա-  
կայն այդ ժողովրդական առասպելը  
բաւական էր ցուցընելու , որ Ջինաց և  
Շաբռնացւու առջև թէյը որթոյ ու  
ցորենի յարգն ունի , որոնց սկզբանը  
համար ալ հին հեթանոս ժողովուրդ-  
ները հրաշալի բաներ կը պատմէին :  
Դգիտցուիր թէ երբ և ինչ պատճառ-  
ներու համար սկսեր են Ջինք թէյը